

դարի (Քրիստոսից առաջ) այդ հայ աղջկերանց գերերը, որոնց պատկերները այնպիսի հմտութեամբ յայանագործել է Կորնէյլի վեհ հանճարը» :

Վեսելովսկու այս հրաւիրական փափազը լսելով «Բազմավիճակ» տաղանդաւոր եւ ամենայն խրախուսանքի արժանի խմբագրապետ Հ. Արմոն Երեմեան, լոյց ընծայեց իր թերթի էջերում (1902 թ. դեկտեմբեր) Նիկոմիդէս թատերախաղը Հ. Գ. Վ. Ճելալիի թարգմանութեամբ : Դա պարունակում է հինգ հանդէսներ : բնագիրը ոսանաւոր է : բայց թարգմանութիւնը կատարուած է արձակ կերպով : առաջին անգամ եղել է Նիկոմիդէս Պարթևում Պարթևում 1861 ապրուայ սկզբներին թագաւորական գերակատարների մասնակցութեամբ :

Վերջապէս 1902 թ. Մոսկվայում հրատարակում է Վեսելովսկին մի առանձին գիրք, 103 էջերից բաղկացած : ամբողջապէս Սմբատ Շահազդիկեանին նույնագիր է «Հայոց բանաստեղծ Սմբատ Շահազդիկ» : քննադատական ուսումնասիրութիւն » :

Հետեւեալ յօդուածում ցոյց կըտանք այդ վաստակների գրական արժանիքները, որ կազմում են, այսպէս ասած, մի որոշ առուսաբարբառ հայ մամուլը : այնուհետեւ կանցնինք Ս. Շահազդիկի կեանքի, դաստիարակութեան գլխաւոր հանդամանքներին : անշուշա նկատողութեան առնելով երիտասարդ ոռու մատենագրի արտայայտած զաղափարները եւ աշխարհահայեցողական մաքերը յիշեալ բանաստեղծի ուղղութեան եւ իդէալական-գեղարուեստական բարեմանութիւնների մասին ոչի ո՞նի վիշտը՝ պօէմայի քննադատութեան առիթով :

Շուշանկ

ԳՐ. ԲԱԼԱՍԵԱՆ



ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՍՐՅԱԳՐՈՒԹԵՒՆՆԵՐ

ՓԱՒՍՏՈՍԻ ՄԷԶ



ՅԱՐԱՋԱԲԱՆ

Բուզանդ Փաւստոս ունեցած է չորս տպագրութիւն : առաջին տըպագրութիւնը եղած է Պոլիս, 1730 թուին : երկրորդ տպագրութիւնը եղաւ Վենետիկ, 1832 թուականին : հինգ ձեռագիր օրինակներու բաղդատութեամբ : երրորդ տպագրութիւնը եղաւ Ս. Բեդրապուրկի մէջ : 1883 թուին, Ք. Պատկանեանի ձեռքով՝ համեմատութեամբ Վենետիկի առաջին տպագրութեան եւ նորագիւտ անթուական ձեռագրի մը : Չորրորդ տպագրութիւնը եղաւ դարձեալ Վենետիկ : 1889 թուականին : նախորդին հինգ ձեռագիրներուն հետ նաեւ նոր վեցերորդի մը համեմատութեամբ :

Խոպառ անծանօթ լինելով Պօլսոյ տպագրութեան, չենք կրնար առ զործածած ձեռագիրներու մասին խօսիլ: Թէեւ Վենետիկի առաջին տպագրութիւնն եւս մեզ անծանօթ է, սակայն 1889 թուականի տպագրութիւնը՝ արտատպած ըլլալով նախորդին յառաջաբանը՝ կրնանք մեր պակասը ասով լրացնել:

Հստ այսմ երեք տպագրութիւնները միասին առնելով, կը տեսնենք թէ կան ընդ ամէնը Բուզանդի եօթը ձեռագիրներ: A, B, C, D, E կը պատկանին Վենետիկի մատենադարանին: ասոնցմէ Ա՝ այն հագոյն եւ անթուական գրչագիրն է, հմուտ գրչէ գրուած, որուն մանաւանդ հետեւած են բոլոր երեք տպագրութիւնները: F Պատկանեանի օրինակն է, նոյնպէս անթուական: G Վենետիկի վեցերորդ օրինակն է, զարձեալ անթուական, «ոչ հին եւ ոչ դերծ ի վրիպանաց»: Այս բոլոր եօթը ձեռագիրներն ալ իրարմէ յայտնի եւ նշանակելի տարբերութիւններ չեն ընծայեր: այնպէս որ կ'ինթաղրուի թէ բոլորն ալ յառաջացած են միեւնոյն նախագաղափար ձեռագրէն: որ առ այժմ յայտնի չէ: Այս նոյնութիւնը ա'յն աստիճանի է, որ՝ ինչպէս Վենետիկի առաջին տպագրութեան յառաջաբանին մէջ ալ կը նկատուի: մինչեւ իոկ յայտնի վրիպակներու մէջ՝ բոլոր ձեռագիրներն ալ միաբան են: Նախ՝ այս, եւ երկրորդ՝ Վենետիկի հրատարակիչներուն միմիրայն հնագոյն ձեռագրին հետեւելու եւ անպատճառ առո՞ր բնթիրցուածը ընդունելու ձկտումի, պատճառ եղած են որ այժմեան հրատարակուած նու զանդը լի է ա'յնպիսի սիմալներով: որոնք կարող էին զիւրաւ ուղղուի ումանք ուրի: ձեռագիրներու ընթերցուածով եւ ոմանք ալ փոքր ինչ մատգրութեամբ:

Ահա այս վրիպակներու քննութիւնն ու սրբագրութիւնը նպատակ ունենալով՝ պատրաստած ենք միրովսանն ներկայ աշխատութիւնը, որուն կազմութեան եղանակին վրայ կ'ու զենք երկու խօսք ընել այժմ:

Մեր աշխատութեան մէջ իւրաքանչիւր հատուածի սկիզբը նշանակուած է այն Գլուխը, էջը եւ տողը (ըստ Վենետիկեան Բ. տպագրութեան), ուր կը գտնուի ուղղելի կէտ մը պարունակող պարբերութիւնը: այնուհետեւ առաջ կը բերուի այդ պարբերութիւնն ամբողջովին: Ամէն անգամ կը յիշուի թէ կ'ինչպէս ունի Պատկանեան օրինակը նոյն տեղը, համապատասխան էջով եւ տողով: Եթէ եօթը ձեռագիրներէն մին կամ միւսը ունի աարբեր ընթերցուած մը՝ այս եւս մէջ կը բերուի: Յետոյ կը գրուի միր սրբագրութիւնը՝ հարկաւոր բացատրութեամբ հանդերձ:

Այստեղ կը ցաւինք յայտնելու թէ՝ հեռու գտնուելով քիչ թէ չատհարուած ազգային մատենադարանէ, անկարելի եղաւ մեզ ձեռք անցնել նորայրի հրատարակած Քննասէրն ու: Հայկական Բառաքննութիւնը, որոնք վասահ ենք թէ կարեւոր առաջնորդներ պիտի ըլլային մեզ: թերեւս մեր սրբագրութեան ենթարկած կէտերէն շատերն ալ այդ աշխատութեանց մէջ արդէն բանուին

Կ'ուզենք աւելցնել վերջապէս թէ Փաւստոսի էջ Յ, տող 11-13 եւ 18-20, ինչպէս եւ էջ 268, տող 11-13 հասուածներուն քննութիւնը բառացի արտադրած ենք Հանդէս Ամսօրեայի 1895 տարւոյն 232 էջն, որ մեր հրատարակած առաջին յօդուածն է՝ Կարնոյ Սանասարեան վարժարանէն, 1895 յունիս 10 թուականով:

* * *

Ա. Գիրք

(Երրորդ Դպրութիւն)

Նախարան — էջ 1, տող 23-25. Եւ չորս խոստմունս չորից չորեցունց դպրութեանցոյ յիւրաքանչիւր իւր գլուխս պատուաստեցի մինչեւ ի կատարած սորին . . . : — Նոյնպէս նաեւ Պատկ. էջ 1: Այս խօսքին մէջ աւելորդ է «իւր» բառը, որ ծագած է նախորդ «յիւրաքանչիւր» բառին վերջի մասը սխալմամբ երկու անգամ զրելէ, ինչ որ անսովոր չէ ձեռագիրներու մէջ:

Ցանկ — էջ 2, տող 5-6. Յաղագս մեծի առաջնոյ քահանայապետին Գրիգորի, եւ նոցունց շիրմանցն: — Այսպէս եւ Պատկ. էջ 2: Վերնագիրը էջ 6 կը կրկնուի քիչ մը տարբեր ձեւով. «Յաղագս որ ինչ վասն մեծի քահանայապետին Գրիգորի եւ նոցունց շիրմանցն»: Երկութիւն մէջ ալ «նոցունց» յոքնակի է, ուստի կ'ենթադրէ թէ բնագրին մէջ «Գրիգորի» բառէն յետոյ կար նաեւ «եւ Արիստակէսի» ձեւը, որ յետոյ ինկած է: Գլխին նիւթն արդէն այս երկութիւն մասին է: աես անդ:

— էջ 2, տող 15. Յաղագս մարտի պատերազմին հինին եկելոց յարշաւանաց . . . աես էջ 15, տող 18:

— էջ 3, տող 8 . . . որ յաջորդեաց զտեղի հայրապետացն յարոոոց այսպէս նաեւ Պատկ. էջ 3: «Յաթոոոց» որ միտք չունի՝ ուղղելի է «աթոոոյ» կամ «աթոոոյն», ինչպէս ունի նաեւ էջ 45, ժէ զլիխն վերնագիրը:

Գլուխս Ա. — էջ 5, տող 11-13 . . . եւ յառաքելասպան Սանատրկոյ արքային մինչեւ յակամայ հնագանդելն հաւատոցն, եւ ի նորուն հանգստեան Տրդատայ . . . : — Այսպէս եւ Պատկ. էջ 5: Այս հատուածը հակառակ կը թուի Խորենացիին. որովհետև այնպէս ենթադրել կուտայ թէ Սանատրուկ՝ առաքեան սպաննելէ ետք՝ ակամայ հնագանդած է հաւատաքին: Բայց այսպէս բան մը չի պատմեր Խորենացին. եւ այս վերջինն աւելի ճիշտ կը թուի: Բայց եթէ հատուածը կարդանք «յառաքելասպան Սանատրկոյ արքային, մինչեւ յակամայ հնագանդելն հաւատոցն եւ ի նորուն հանգստեան Տրդատայ . . . »: այն ատեն կը նշանակէ առաքելասպան Սանատրուկէն մինչեւ Տրդատին հնագանդութիւնը եւ

մահը . եւ այսպէսով կը համաձայնի Խորենացիին : Տրդասի դարձին համար «ակամայ» ըստած՝ տես նաեւ Բուզանդ, էջ 37, տող 5-7. Առյապէս եւ զյիշատակս թագաւորին Տրդատայ թէ կամօք թէ ակամայ , որ արժանին լեալ էր նախածանօթ ի Քրիստոսն հաւատոց :

» էջ — 5, տող 18-20 . Վասն զի է ինչ մեր պատմութիւն՝ որ առաջին է, եւ է ինչ՝ որ վերջին է . իսկ որ միջին ինչ եղեւ, այն ի ձեռն այլոց գրել գրեցաւ : — Ըստ իս առաջին պատմութիւնն է անյիշտատկ մամանակներէ մինչեւ Թագէոս . միջինը՝ Թագէոսէն մինչեւ Ս. Գրիգորի մահը . իսկ վերջինը՝ Խոսրով Բ. Էն Խոսրով Գ. , Բուզանդի «իսկ» բառէն պիտի հասկնանք թէ միայն միջինը գրուեցաւ (Ղերուբնա եւ Ազաթանգեղոս) . իսկ առաջինն ու վերջինը՝ անգիր մնացին : Բուզանդ կը պատմէ վերջին պատմութիւնները . բայց «զի մի՛ ի միջի մերոյ պատմութեանս ընդհատ երևեսցի հուն մի» , միջին պատմութեան վրայ եւս պղտիկ յիշատակութիւնն մը կ'ընէ «զոր օրինակ աղիւս մի կարգած ի մէջ որմոյն շինուածոյ , ի կատարումն բովանդակութեան» : Յետոյ կ'անցնի պատմել «որ ինչ յետ այսորիկ կարդի» :

Գլուխ Գ. — էջ 8, տող 2-3 . Բայց ունէին եւ սակաւ մի խունուրդ համարձակութեան ի կնոջէ քազաւորեն, զայն գործել , Պատկ. էջ 7, տող 28 ունի նոյնպէս «թագաւորէն» . պէտք է ուղղել «ի կնոջէ թագաւորին» :

Գլուխ Ե. — էջ 11, տող 8-10 . զի որք առ յապայն եւ առնելոց էին ի նմանէ հովիւրն ոլիսաւորք : — Պատկ. էջ 10, տող 22 ունի նոյնպէս «առնելոց էին» : Այսաւել առնելոց բար ո՛չ մի իմաստ չունի . պէտք է ուղղել «յառնելոց» . այսինքն «այն ոլիսաւոր հովիւները որոնք յետոյ ալ պիտի ելլէին, յառաջ պիտի գային անկէ» :

» — էջ 11, տող 21-23 . Քանզի ոչ երկրաւոր զաւակի ցանկացեալ էր, այլ այնպիսումն՝ որ ի սպասաւորութիւն սպասու պաշտաման ծառայութեան Տեառն Աստուծոյ կացցեն : — Պատկ. եւս էջ 10, տող 35 ունի «կացցեն» : Ամրողջ խօսքը կը դասնայ եղակիի վրայ . այսպէս «զաւակի» եւ ոչ «զաւակաց» . «այնպիսումն» եւ ոչ «այնպիսեաց» . ըստ այսմ ալ բայց «կացցեն» որ յոքնակի է , պէտք է ուղղել «կացցէն» եղակի յօդաւոր ձեւով . եթէ միայն այսակ Բուզանդին առանձնայաւուկ սովորական սխալներէն մին տեսնել չուզենք , այն է՝ եղակի ենթակայ եւ յոքնակի բայ :

» — էջ 12, տող 3-6 . Որ իւրոյ հարցն նմանեալ , եւ զեղբօրն իւրոյ Գրիգորի(սի) զօրինակ բերէր ամձին իւրոյ . զԲրիստուսեան լուծն առանց ամենայն յապաղութեան ձգէր մինչեւ ի վաղջան , — Խոսքը Ս. Յուսիկի վրայ է . որ նահատակ Ս. Գրիգորիսի օրինակը կը կրէր իւր անձին մէջ : «Անձին իւրոյ» հոս եւ ոչ մէկ կերպով կրնայ արդարանալ . եւ անպայման ուղղել պէտք է «յանձին իւրում» . Պատկ. էջ 11, տող 11 ունին նոյնպէս «անձին իւրոյ» :

» — էջ 13, տող 4-6. Եւ ապա եթէ ոք զացի՝ որ եւ արտացի ունել զուխտ հաստատութեան հաւատոյ, հազիւ հազիւ. — Պատկ. էջ 12, տող 5 ունի նոյնպէս «արասցէ» պէտք է ուղղել «կարասցէ»:

Գլուխ Զ. — էջ 15, տող 3-5. Եւ արձակեցին ընդ ծովեզեր դաշտին հիւսիսական ծովուն մեծի, արտաքոյ իւրեանց բանակին ի դաշտին Վասնեայ: — Պատկ. էջ 13, տող 24 ունի «ընդ ծովեզեր»: Յայտնի եւ սուզորական կանոններու համաձայն պէտք է ուղղել «ընդ ծովեզը», այսինքն «ծովեզերքի երկարութեամբ»: Այսուղ «ծովեզեր» սխալ ձեւը մշտած պիտի ըլլայ յիտին ժամանակներու լեզուի ազդեցութեամբ: Հմմատաշարհարար «ծովեզերք» (ևով) փոխանակ «ծովեզը»: ուրիշ խօսքով ընդորինակող գրիչը գրաբարի ուղ. հյց. ծովեզը ձեւին աեղ դրած է աշխարհարարի ուղ. հյց. ծովեզեր ձեւը:

Գլուխ Է. — էջ 15, տող 18. Գլխին վերնագիրն է «Յաղագս մեծի պատերազմին հինին հկելոց յարշաւանաց արքային Մազգթաց յաշխարհ իշխանութեան Հայոց թագաւորին . . .»: —Այս վերնագիրը՝ որուն հետ նոյն է նաև Պատկ. էջ 14, տող 2, անփոփոխ կը գտնուի նաև Երրրդ դպրութեան սկիզբը դրուած ընդհանուր ցանկին մէջ (էջ 2 Վենետ. եւ Պատկ.): Բայց «Հինին եկելոց յարշաւանաց» իրարու հետ համաձայն չեն եւ իմաստ չեն տար: Հինին գոյականը հկելոց ածականին հետ համաձայնեցնելու համար հարկաւոր է կա՛մ առաջինը յովնակի զարձնել (հինիցն) եւ կամ երկրորդը եղակի (եկելոյ): բայց որովհետեւ խօսքը «Մազգթաց արքային» վրայ է (եղ.): ուստի երկրորդը պէտք է ուղղել: Խսկ յաջորդ բառը «յարշաւանաց» յամենայն դէպս ուղղելի է «արշաւանաց»: Որով ամբողջը կը գտանայ «Յաղագս մեծի պատերազմին հինին հկելոց արշաւանաց արքային Մազգթաց . . .»:

Գլուխ Ը. — էջ 18, տող 20-22. Եւ միւս ի մայրեացն յեղէղնաբերանին ի նմանէ ի հարաւակոյս լցին զգաշան կաղնատուն՝ անկով: — Նոյն ձեւով ունի նաև Պատկ. էջ 16, տող 22-24. միայն այստեղ «կաղնատուն» բառին վրայէն բութը վերցուած է: Կաղնատուն բառը՝ որմէ միայն այս օրինակն ունինք մեր մատենագրութեան մէջ, Հայկ. Բառ. կը մեկնէ կա՛մ «որ տայ պտուղ զկաղին» (ուրեմն իրը կաղնատուն՝ նյօդով) եւ «կամ տեղի կաղնեաց»: Առաջին նշանակութեամբ եթէ կաղնատունը գաշտ բառին ածականն է՝ միտք չունի: իսկ եթէ տունի բառին ածականն է՝ նյօդը չպիտի ունինար: Երկրորդ նշանակութեամբ (որ անշուշա Բուզանդի հրատարակչաց կարծիքն էր: ինչպէս դրուած բութը կը ցուցնէ) կ'ունինանք աւելի անհիմն խօսք մը: Տաճար մայրի եւ Խոսրովակերտ առաջ վայրի գատարկ հողեր էին: որոնց վրայ Խոսրով կը հրամայէ կաղնիներ անկել: եթէ դաշտը «կաղնատուն» էր՝ նուրէն պէտք չկար հրամայելու որ կաղնի անկուի: Սսկէ կը հետեւ թէ կաղնատուն իւր կրկին իմաստներով ալ անյարմար է: եթէ այդ բառն

ուղղենք ի տառի յաւելմամբ՝ «կաղնատունկ» եւ ջնշենք բութը՝ որ արդէն հրատարակիչներուն կողմէն է . կ'ունենանք պարզ եւ բնական իմաստ մը , այն թէ դաշտը՝ լեցուցին կաղինով անկուած բոյսերով . իմաստ մը որ արդէն քիչ մը վիլն ալ արտայայտուած է . «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին իւրոյ՝ հանել խաչար յաշխարէն բազում եւ բերել զվայրենի կաղին մայրեաց . եւ տնկել զայն . . .» : Նոյնպէս այս սրբագրութեամբ «կաղնատունկ անկով» կ'ունենանք կրկնութեան սիրուն ձեւ մը՝ որ շատ սովորական էր եւ զարու առաջին թարգմանչաց լեզուին մէջ :

Գլուխ Թ. — Էջ 21 . առղ 23-24 . ետ արքայ զաղջիկն կնուրիւն սիրելւոյն արքայի Վաղինեկայ սիւնւոյ : — Նոյնպէս եւ Պատկ. Էջ 19 . տող 12 ունի «կնութիւն» , զոր պէտք է ուղղել կամ «կնութեան» եւ կամ աւելի լաւ «ի կնութիւն» :

Գլուխ Փ. — Էջ 22 . տող 35 . Եւ աեսանէր զախտակն իրրեւ զի կացնեաւ հատեալ հանեալ ճեղքեալ ի մեծ ինչ փայտից : — Նաեւ Պատկ. Էջ 20 . տող 19 «կացնեաւ» : Կացին բասին սոյն հոլովածեւը կ'ենթադրէ կացնի ուղղական մը , որ այլուր գոյութիւն չունի . ուստի ուղղելի է «կացնեաւ» :

» — Էջ 23 . տող 8-11 . Այս վասն վրիժազործ ժողովրդեանն , որոց զթիկունսն ի տերունիսն եւ կործան յերեսս՝ տիրադրուժք իւրեանցակուռ ձուլելոյն երկիր պազանէին : — Մի եւ նոյն ձեւով է նաեւ Պատկ. Էջ 20 . տող 25-27 . Այս խօսքին մէջ նկատելի է որ «ի տէրունիսն» ձեւին տեղ՝ ըստ վենետիկի տպագրին՝ բոլոր ձեռագիրներն ալ ունին առէրունիսն» , առանց ի նախղիրի . «ի տէրունիսն» ուղիղ ձեւը զրած են Վենետիկի հրատարակիչները . իսկ Պատկանեան իւրացուցած է նոյն ուղղութիւնը՝ առանց իսկ նշանակելու թէ ի՞նչ ունէր իւր ձեռագիրը :

» — Էջ 23 . տող 15-18 . Բայց այս Յակոր զործէր սքանչելիս մեծամեծս . եւ սա զիպեցաւ ի մեծ սիւնհողոսին ի նիկիա , որ եզեւ յամն կոստանդիանոսի կայսեր Հոսումոց , որ ժողովեցան երեք հարեւը եւ ութեւտասն եպիսկոպոսք : — Նոյն ձեւով նաեւ Պատկ. Էջ 22 . տող 17-20 . Հոս գործածուած երկրորդ սորո յարաբերականը կամ շաղկապը յայտնապէս սխալ է եւ յառաջ եկած ազդեցութեամբ քիչ առաջ դրուած որ յարաբերականին . պէտք է ուղղել «ուր» . իրրեւ «ուր ժողովեցան . . .» եւն :

» — Էջ 25 . տող 20-23 . Արդ ամենայն եպիսկոպոսքն նստէին առաջի կոստանդիանոսի . եւ ի Հայոց էր անդ Արիստակէս , որդի Գրիգորի սքանչել(ւ)ոյ՝ առաջի կաթողիկոսին Հայոց մեծաց : — Նոյնպէս ունի նաեւ Պատկ. Էջ 22 . տող 21-24 . Եեղագրեալ բառը պէտք է ուղղել «առաջին» . Եեղինակը չ'ուզեր ըսել թէ նիկիոյ ժողովին եպիսկոպոսները նստած էին Գրիգոր Լուսաւորչի առջև . որ արդէն ներկայ չէր հոն , այլ թէ Արիստակէսի հայրը՝ Գրիգոր՝ Հայոց առաջին կաթողիկոսն էր :

Գլուխ ԺԱ. — Էջ 28, տող 4-7. Զի սովա, ասէ, ի նմանութիւն Յուդայ և Մատաթեայ Մակարէի անկան ի ճակատ պատերազմի, եւ նմանութիւն եղբարց նոցա : — Նոյնպէս է նաեւ Պատկ. Էջ 24, տող 30-32 : Պէտք է ուղղել «ի նմանութիւն» : Ինչպէս է եւ քիչ մը վերը : Սխալը՝ այսինքն ի նախդիրին անկումը՝ յառաջացած է թերեւս «եւ» շաղկապին ի տառին ձեւական նմանութեամբ ի նախդիրին հետ՝ երկաթագիր գրութեան մէջ :

Գլուխ ԺԲ. — Էջ 30, տող 12-13. Եւ զիխանան երկոսին, եւ նոցուն Ծոփացն, յառաջ արծակէին աւետառս առ արքայն : — Նոյն ընթերցուածն ունի նաեւ Պատկ. Էջ 26, տող 23-24 : «Եւ նոցուն» այս տեղ ո՛չ մէկ յարմարութիւն ունի եւ ուղղել պէտք է «երկոցուն», ունդարձնելով որկ : Հեղինակը Էջ 29 յիշած է այն իշխաններուն անունները՝ որոնք ուղեկից եղան Ա. Յուսիկին՝ Կեսարիա երթալով կաթողիկոսական ձեռնադրութիւն ստանալու համար : Այդ իշխանները՝ բացի հազարապետէն՝ թուով 12 են, որոնց մէջ կան կրկին Ծոփաց իշխանները՝ «Զարեհ իշխան», նահապետն մեծի Ծոփաց եւ զՎարազ շահունի իշխանն Ծոփաց աշխարհին» : Ահա այս երկու իշխաններն են որ կեսարիայէն վերադարձին ուղարկուեցան Տիրան թագաւորին՝ իրրեւ աւետառոր : Բուզանդ անոնց անունները չէ յիշած, բայց իւր պարզ եւ որոշ յիշատակութենէն յայտնի է :

» — Էջ 31, տող 1-2. Էր ազբիւրացեալ զամենայն լսելեացն ցուզս ականջացն եւ սրտիցն երկրին : — Այսպէս է տպած նաեւ Պատկ. Էջ 27, տող 7-8 : Ճուզս ձեւը ունին Վենետիկի ձեռագիրներէն հինգը . իսկ մէկը միայն ունի «ցալզս», որուն աւելի երկրորդական հետեւորդ ձեւն ունի Պատկանականի օրինակը՝ «ցոզս» : այս երկուքն ալ կը ծագին նախորդներուն «ցուզս» ընթերցուածէն եւ ո՛չ մէկ արժէք ունին, Ճուզ բառը գործածուած չէ այլուր եւ անյայտ է մատենադրութեան : Հայկազեան Բառարանը կը յիշէ միմիայն այս օրինակը՝ իրրեւ «բառ անյայտ» : Արմատական «ցուզս» բառի մը գոյութիւնը կարելի է ենթադրել «ցնցուզ» (= «ցունցուզ») կրկնականէն, բայց գուռար թէ այս տեղ մեր ենթադրեալ ձեւը գործածուած ըլլայ : Զեռագիրներու մէջ յաջորդական նոյն տառերու յապաւումը շատ սովորական բան է : ուստի կը կարծենք թէ այսանդ «ցուզս» պէտք է կարդալ «ցնցուզ», որուն նախաւոր ցն մասին ջնջումը նախորդ «յսելեացն» բառին ցն վերջաւորութենէն է : Գալով «երկրին» բառին՝ հոս ամենեւին միաք չունի : բայց թէ ի՞նչպէս պէտք է ուղղել՝ ինձ յայտնի չէ :

» — Էջ 31, տող 17-20. զի թէպէտ աւուրբք մանուկ էր, այլ զաւագութիւն ծերութեան խրատուն յինքեան ցուցանէր, զհայրինի զործ խրատուականն զառաւելութիւն քաջութեան կատարէր : — «Խրատուականն» ձեւը ունի նաեւ Պատկ. Էջ 27, տող 22: Վենետիկի վեց օրինակ-

ներէն եւ ոչ մէկը . ոչ ալ Պատկանեանի օրինակը տարբեր ընթերց-
ւած մը կը նշանակեն : Խրատուական բառը՝ «որ առ առաւելն խրատական
պիտի նշանակէր» , (կազմուած ական մասնիկով խրատու սեռականէն ,
ինչ որ անսովոր է բարդութեանց մէջ) գոյութիւն չունի մատենագրու-
թեան մէջ եւ միմիրայն այսաեղ է գործածուած : Զարմանալի է նաև որ
Հայկ . Բառ . չէ նշանակած խրատուական , այլ խրատուական , զոր եւ-
մեկնած է «որ ինչ հայի առ խրատուութիւն» : բայց օրինակ բերած
է Բուզանդի սոյն խօսքը՝ «խրատուականն» ձեւով : Միշ մը դժուար է
այս անյարմարութեանց տակէն ելլեւ : Բայ մեզ վերի բառը պէտք է
ուղղել «խրատուականն» , որ կ'երեւայ թէ նաև Հայկ . Բառարանը
յօրինողներուն կարծիքն էր :

Գլուխ ԺԹ . — էջ 34, տող 16-18 . Վասն այսորիկ ոչ զիրատ իմաս-
տութեան լուէին , եւ ոչ առաջնորդացն ասելոյ զԱստուծոյ պատգամն
անսացեալք հնազանդէին : — Ամբողջ հատուածը բոլորովին նոյն ձեւով
ունի նաև Պատկ . էջ 29, տող 36-37 : Եթէ պատգամն ինդիր է անսա-
ցեալք բասին . այն ժամանակ ինդրառութեան սխալ կայ . անսալ բայց
կը պահանջէ միշտ արական հողով . այսպէս՝ «որով կարողն է անսալ եւ
չանսալ հրամանացն . Արժանաւոր մեծաց վարձուց լինիցի , եթէ անսայ-
ցէ Աստուծոյ . » եղն . որով պէտք կ'ըլլար «պատգամն» ձեւը փոխել
դարձնել «պատգամացն» : Բայց անշուշտ այսպիսի փոփոխութեան մը
պէտք չկայ եւ բաւական է միայն կէտադրել հետեւեալ ձեւով . «... եւ
ոչ առաջնորդացն՝ ասելոյ զԱստուծոյ պատգամն՝ անսացեալք հնազան-
դէին» . այսինքն թէ «չէին անսար եւ հնազանդիր առաջնորդներուն՝
որոնք Աստուծոյ պատգամները կը յայտնէին : » Այս փոփոխութեամբ
«պատգամն» կը դառնայ «ասելոյ» բառին սեռի ինդիրը . իսկ «անսա-
ցեալք» բառին արական բնութեան ինդիրը կը դառնայ «առաջնորդացն» :

» — էջ 35, տող 1-4 . Յաճախեաց զերեւոյթ նշանս իւր եւ զսփան-
չելիս . մինչեւ զմարդկային բնութիւնս արժեաց ի կերպարանս անաս-
նոյ . ուստի փրկութեանն նոցա լինէին պատճառք . — Շեղագրեալ բա-
ռին տեղ Պատկ . էջ 30, տող 18 ունի «շարժեաց» : Հատուածը կ'ակնար-
կէ Տրդաաի խոզ դառնալուն եւ Ս. Դրիդորի քարոզութեան դէպքերը .
Թէ «արժեաց» եւ թէ «շարժեաց» ձեւերը յարմար են (կամ մանա-
ւանդ թէ երկու քն ալ անյարմար են) . եւ մին կամ միւսը սխալ է . թէ-
եւ ո՞չ Վենետիկի եւ ոչ ալ Պատկ . տապագրութիւնը իրենց դրածէն տար-
բեր ընթերցուած մը կը նշանակեն . յայտնի չէ ուրեմն թէ ի՞նչ ունէր
բնագիրը :

» — էջ 35, տող 23-25 . քանզի երկու մնացեալց երկուորիք երկու
մանգունք . միւսն Պապ անուն եւ միւսուն Աթանացինս . — այսպէս
ունի նաև Պատկ . էջ 30 . տող 35 : Վենետիկի տպագրութիւնը ծանօ-
թութեան մէջ կը յայտնէ թէ հինգ օրինակ ունէին «գնացեալք» . Պատ-

կանհանի օրինակն ալ միասին հաշուելով՝ ուրիմ միայն երկու օրինակ ունին «մնացեալք» : որ ուղիղ ձեւն է . փոքրամասնութեան այս ձեւը մտցնել բնագրին մէջ՝ շատ արդար եւ իրաւացի է :

Գլուխ ՓԴ. — էջ 36. առղ 17-18. Աշակերտ եղեալ էր սա (Դանիէլ) մեծին Գրիգորի, վերակացու եւ գլխաւոր Եկեղեաց նահանգին Տարօնոյ : — Հրատարակիչներուն լուռթինէն պարզ է որ այս ընթերցումն ունին բոլոր եօթը օրինակները : Պատկ. ծանօթութեան մէջ կ'ուղղէ «թերեւս՝ եկեղեցեաց» : Այս ուղղութիւնը շատ ճիշտ է : նախ որովհետեւ Դանիէլ Տարօնի եւ ո՛չ թէ Եկեղեաց դաւաոին վերակացու էր . եւ երկրորդ որ Եկեղեաց դաւաոը Տարօնի մէջ չէր : Թէ այդ բառը «Եկեղեցեաց» պէտք է ուղղել՝ կ'երեւայ նաեւ նոյն գլխին շարունակութիւնէն . Բուզանդ կը պատմէ թէ Տարօնի մէջ կար երեք գլխաւոր եկեղեցի . Աշտիշատի Մայր Եկեղեցին, Ս. Յովհաննէս եւ Հանգիստ Առաքելոց . (նախ զառաջին եկեղեցին ի մայր եկեղեցեացն ամենայն Հայաստանաց . . . եւ ի ներքոյ քան զնա մարգարէանոցն Յովհաննու, նոյնպէս մօտ ի տուն տեառն Հանդիսա առաքելոցն) : Այս երեք եկեղեցիները թուելէ ետք Բուզանդ կ'աւելցնէ թէ «Այս աեղիքս սմա (Դանիէլի) էին յանձն հանդերձ գաւառոքն յորս էին . . .» : Եւ վերջապէս Դանիէլի ամբողջ կեանքը՝ ըստ Բուզանդի նոյն գլխուն՝ կ'անցնի Տարօնի մէջ, ուր եւ կը թաղուի իւր մահէն յետոյ : Եկեղեաց ընթերցուածը ծաղած է մէյ մը երկու բառերուն նմանութեամբ եւ երկրորդ յաջորդ նահանդ բառին զուղղորդութեամբ :

» — էջ 37. առղ 21-25. եւ էր սորա ընկալեալ գքորեպիսկոպոսութեան ձեռնադրութիւն աստիճանին ի ձեռաց մեծին Գրիգորի, յաւուրոյ յորում կործանեաց զբագինս մեհենիցն Հերակլեայ՝ այս ինքն Վահագնի, որում տեղ(ւ)ոյ Աշտիշատն կարգացեալ . որ նախ եղ զիմունը եկեղեցւոյ սրբոյ : — Այսպէս նաեւ Պատկ. էջ 32, առղ 27 : Այստեղ եւս որ ուղղելու է ուր, ինչպէս ուղղեցինք էջ 25, առղ 15-18 (աես վերը) :

» — էջ 40. առղ 25-31. Եւ ձեզ անպարտ (էր) մոռանալ զնդնութիւն հարցն սրբոցն իրատչացն եւ վարդապետացն ձերոց, որք ուսուցիչքն էին ձեր, որք հանապաղ տքնէին վասն վրկութեան ոգւոց ձերոց . եւ արժան էր ձեզ ունել գութ ընդ նոսա՝ որք հոգեպէս բանին վարդապետութեանն երկնեցին եւ ծնան զձեզ վերստին : — Ճիշտ այս ընթերցուածն ունի նաեւ Պատկ. էջ 35, առղ 8 : Բայց ինչպէս որ խօսքին ընթացքէն ալ պարզ կերպով յայտնի է, «բանին» բառը պէտք է ուղղեի «բանիւ», այսինքն թէ «Դուք զթալու էիք անոնց վրայ՝ որոնք հողեպէս երկնեցին ու ծնան ձեզ վերստին՝ վարդապետութեան խօսքով» : Նոյն միաքն ուրիշ բառերով կը կրկնէ Բուզանդ քիչ մը վարն ալ . «ինքեանք իւրեանց խնդրուածքովն երկնեցին զձեզ զարձեալու»: ուր «ինդրուածովքն» դրուած է «բանիւ» բառին տեղ եւ ասոր հողովով՝

գործիական : — Վերի հատուածին կարելի էր նաև ուրիշ մեկնութիւն մը տալ . այն է «բանին» ըմբռնել իր «Բանին», այսինքն Բանն Աստուծոյ՝ սեռական հողովով . բայց այն ժամանակ ալ պէտք կ'ըլլար «վարդապետութեանն» ձեւը դարձնել «վարդապետութեամբն», որ աւելի դժուար է , հետեւարար եւ նուազ հաւանական : Ոստի միայն «բանիւ» ձեւն է ուղիղ :

» — Էջ 41 . տող 4-5 . Ըստ հոգեւոր բանին ըստ աստուածային ծննդեանն էին որդիք , առաջնորդք եւ վերակացուք ձեր ի Տէր . Թող թէ որ մարմնապէս իսկ էին նոցա ճեաք , եւ նոգեւոր նոցին գործոց ոչ ինչ պակաս քան զնարսն իւրեանց : — Պատկ . Էջ 35 . տող 17 բացի «Ճէտք» սխալատիպ գրութենէն, ուրիշ տարբերութիւն մը չունի . Որոշ իմաստ մը ունենալու համար յայտնի է թէ «հոգեւոր» բառը պէտք է լրացնել «ի հոգեւոր» . այսինքն թէ «անոնց հոգեւոր գործերէն (իմա՞ գործերուն կողմէն) ամենեւին պակաս չէին իրենց հայրերէն» : Ի նախդիրին անկումին համար հմմտ . նաև վերը . Էջ 28 . տող 4-7 :

» — Էջ 42 . տող 3-4 . Այլ զի կոչեցէք զիս ելանել զալ առ ձեզ , զա՞յս ամենայն կամէիք լսել զուք յինէն : — Ճիշտ այսպէս է եւ Պատկ . Էջ 36 . տող 8-9 . Ըստ այսմ հատուածը պիտի թարգմանուի՝ «Բայց որովհետեւ զիս կանչեցիք ձեզի զալ . այս բոլո՞րը կ'ուզէիք ինձմէ լըսել» . բայց այս խօսքն անկապ է . Պէտք է : ի զնել հարցական եւ վերջի ստորակէտը վերածել միջակէտի . այսպէս . «Այլ զի՞ կոչեցէք զիս ելանել զալ առ ձեզ . զա՞յս ամենայն . . .» : Այս կերպով խօսքը կը թարգմանուի . «բայց ինչո՞ւ կանչեցիք ինձի որ ձեր քով զամ . այս բոլո՞րը կ'ուզէիք լսել ինձմէ» . որ շատ պարզ եւ բնական միաք մը ունի :

» — Էջ 42 . տող 4-6 . Եթէ իմ չէր զայս ամենայն պատմել ձեզ . սակայն այս ամենայն լինելոց էր ձեզ . . . — Այսպէս ունի նաև Պատկ . Էջ 36 . տող 9-10 . Վեհետկի տպագրութեան մէջ «պատմել» բառին համար ծանօթագրուած է թէ օրինակ մը ունի «պատմեալ» . այս տարբերութիւնը չի նշանակեր Պատկ . բայց ո՞չ թէ միայն բաւականանալու էր նշանակելով , այլ եւ ուղղակի պէտք էր մտցնել բնագրին մէջ , իրը ուղիղ ձեւ . իսկ ընդհակառակը մնացեալ օրինակներուն «պատմել» գըրութիւնը նշանակել տակը . այսպէս կը պահանջէ խօսքին իմաստը . «Եթէ ես այս բոլորը չպատմէի ալ . բայց եւ այնպէս բոլորը պիտի պատահէին : » Սխալը՝ այսինքն ա դրին անկումը յառաջացած է համառատութեան համար ա չգրելով՝ նախորդ ե գրին վրայ պատիւ մը դնելէն , որ յետոյ օրինակողներուն աննշմարելի մնացած է :

» — Էջ 42 . տող 10-20 . . . զիա՞րդ լինեցիմ առաջնորդ այնոցիկ՝ որք ոչ դառնայցեն զինի Տեառն . կամ զիա՞րդ կայցեմ գլուխ ազգի , զորս եթող Տէրն ի ձեռանէ , կամ զիա՞րդ բառնայցեմ զձեռս իմ առօթիւք առ Աստուած վասն այնոցիկ . որոց ձեռք իւրեանց շաղախեալ

են արեամբ սրբոց Տեառն . կամ զիա՞րդ մատուցանեմք աշօթս պաղա-
տանս այնոցիկ՝ որք դարձուցին զթիկունս առ Տէր , եւ ոչ զերեսս իւ-
րեանց : Կամ զիա՞րդ եղէց քարեխօս վասն այնոցիկ : որք նուանեցինն : կամ զիա՞րդ խօսիցիմ ի հաշտութիւն վասն այնոցիկ : որք փախուցեա-
լըն են եւ ոչ կամին դառնալ — Այսպէս ունի նաև Պատկ . էջ 36 ,
առզ 14-22 : Եթէ մենք ամբողջ այս երկար հատուածը մէջ բերինք ,
պատճառն այն է որ կ'ուզենք չեշտել ամբողջ հատուածին մէջ գանուած
գաղափարներու նոյնութիւնը : որ իսկապէս կարող էին համառօտ կեր-
պով ամփոփուիլ սա երկու նախադասութեանց մէջ : առաջին՝ «Քնչպէս
զիմեմ Աստուծոյ՝ ա՛յն մարդոց համար» , եւ երկրորդ «որոնք Աստուծմէ
հեռու են» : Այս երկու մաքերը տարբեր բառերով եւ տարբեր ձեւերով
կրկնուած են վեց անգամ : Մեզի համար հոս հարկաւոր է երկրորդ միա-
քը՝ «որոնք Աստուծմէ հեռու են» : Այս միաքը հինգ անգամ կրկնուած
է իրարու բոլորովին մերձանիշ իմաստով , այսպէս «որոնք Աստուծոյ
հակառակ են» : Աստուծմէ թողուած են , մարդասպան են , Աստուծմէ հե-
ռացած են , Աստուծմէ փախած են» : Այս յայտնի նոյնութեանց մէջտեղ
յանկարծ կը գտնենք «որք նուաճեցինն» : իմաստի անյարմարութիւնը
բոլորովին պարզ է : ասոր տիղ կ'սպասուէր «ապստամբեցան , հեստե-
ցան , անզգամացան , անհնապանդեցան» եւ կամ ասոնց նման միաք մը .
բայց թէ յատկապէս ի՛նչ բառով պէտք է ուղղել՝ անյայտ է ինձ : Նկա-
տենք միայն որ այստեսակ պարագաներու մէջ սրբագրութիւնը աւելի
տառերու վրայ պէտք է ըլլայ . քան թէ ամբողջ բառերու վրայ :

» — էջ 42. առզ 29-34 . եւ եղեւ իբրեւ զայտ ամենայն լուաւ ,
բորբոքեալ ի բռնաւորութիւն դառնութեան ամբարշտութեան ցասման
իւրոյ . զոր տայր հրաման անդէն խեղդամահ առնել զնա : Զոր իբրեւ
լուեալ անդէն սպասաւորացն , կատարեցին զգործ հրամանին վազվաղա-
կի : — Բոլորովին նոյն է , մինչեւ իսկ կէտաղրութեան կողմէ , Պատկ .
էջ 36. առզ 28-32 : Պարզ ընթերցանութեամբ ալ կ'երեւայ առաջին
«զոր» յարաբերականին աւելորդ ըլլալիր , որ ջնջելու եւ նախորդ միջա-
կէան ալ ստորակէաի վերածելու է : Սոյն աւելորդ զոր-ը կրնայ մտած
ըլլալ երկրորդ զոր-ի ազդեցութեամբ . նկատելի է որ Վենսեկի պատ-
գրին մէջ երկրորդ յարաբերականը ինկած է երկրորդ առղին մէջ ճիշտ
ու ճիշտ առաջինին տակ . կրնար այսպէս եղած ըլլալ նաև նախաղա-
ղափար ձեռագրին մէջ . տակի առղէն բառ մը վերի առղին մէջ ալ մըտ-
ցնել անսովոր սխալ չէ ձեռագրաց մէջ :

» — էջ 43 . առզ 15-16 . . . ո՞րչափ եւս առաւել պարտ է մե-
րում հողեղէն մարմինս ընդ հողով ծածկել : — Այսպէս նաև Պատկ . էջ
37. առզ 9-10 : Մածկել բային ենթական է մարմինը . որ ըստ «բինի
պիտի գրուէր տրական հողովով՝ ինչպէս եւ է իր ստացականը՝ «մերում» :
Մարմնոյս ուղիղ ձեւը արդէն կը գտնենք մէկ ձեռագրի մէջ , ինչպէս

կը նշանակէ Վեհսետիկի հրատարակութիւնը՝ «Յօր միում նարևնյ» : Այս տարբերութիւնն ալ Պատկ. չէ նշանակած : Բայց ուղիղն է «մարմնոյ», զոր պէտք է բնագրին մէջ մացնել :

Գլուխ Ժե. — էջ 44, առզ 4-6. Որոց հարեալք զաւանդն հոգեւորն պատուի, անձամբ զանձինս իւրեանց խոռատուր յարուեստն զինուորութեանն զինեցան, եւ յերկիր կործանեցան . — Սյադէս նաեւ Պատկ. էջ 37, առզ 31: «Խտորատուր» բառ չկայ հայերէնի մէջ . եւ այս օրինակը առաջին եւ վերջին օրինակն է : Վեհսետիկի տպագիրը կը նշանակէ իր տարբեր ընթերցուած «Յերիս օրինակո խոռատուր» . ուրեմն Վեհսետիկի վեց օրինակներէն կէսը ունի «խտորատուր» ընթերցուածը . ինչպէս ունի նաեւ Պատկանեանի ձեռագիրը : Հայկաղեան Բառարանը կը դնէ «խոտորատուր» . առւեալ զանձն ի խոտորումն . անձնատուր ի խոտորնակս» , իրբեւ ձեռագրական ընթերցուած նշանակելով նաեւ «խոտորատուր» : Վեհսետիկի հրատարակիչներն ալ հետեւելով Հայկաղեան Բառարանի օրինակին՝ բնագրին մէջ մտցնելու էին «խոտորատուր» ձեւը, երկրորդը նշանակելով իրբեւ ձեռագրական տարբերութիւն :

Գլուխ ԺԶ. — էջ 45, առզ 13-16 . . . աարան ի յագարակն մեծի մարդարէանոցին Յովհաննու , որ էր ինքն ի կենդանութեան իւրում յառաջագոյն բնակեալ . եւ անդ զեղեցիկ շիրիմ գործեալ , եւ զորասկերս ծածկեցին : — Սյադէս եւ Պատկ. էջ 39, առզ 4: «Որ յարաբերականը ուղղելու է «ուր» մակրայով . նման օրինակներ տես էջ 25, առզ 15-18 եւ էջ 37, առզ 21-25 :

Գլուխ Ժէ. — էջ 45, առզ 21-26 . Ապա յայնոմ ժամանակի միաբան խորհեցան աշխարհօրէն խորհուրդ . եթէ ո՛ւմ պարտ իցէ զհայրապետութեանն զկաթողիկոսութիւնն ունել : Ապա իրբեւ ոչ որ գոյր ի տանէն Դրիգորի այնմ արժանի , ապա նեմաննեցուցին զՇահակ ոմն անուն ի տոհմէ զաւակին Աղքահանոս եպիսկոպոսին : — Պատկ. էջ 39, առզ 42 աարբեր ունի միայն «զկաթողիկոսութիւնն» . գրուած պատուով « . . . թին » . մեացեալը նոյն է : Սոյն խօսքին մէջ շատ անմիտ է «նմաննեցուցին» . Պատկ. էջ 44 ծանօթութեան մէջ այս բառին կուտայ «ընտրել» նոր նշանակութիւնը . որ անսովոր է եւ անհաւանական : Բայ բնական իմաստին ուղղելու է «նոտուցին» :

Գլուխ ԺԹ. — էջ 48, առզ 30-2 . Եւ ոչ ոք իշխաց բնաւ այլ մարդ ի մարդկանէ մասաբերիլ մաանել ի ներքս, եւ ոչ ի զուրսն հուզ երթալ եւ դմել, քանզի ի բաց մնաց ի փախչելն նոցա . . . եւ զրունք տաճարին ի բաց կային, եւ ոք հուզ չիշխէր երթալ : — Նոյնպէս է նաեւ Պատկ. էջ 42, առզ 5-12: Այս խօսքին մէջ «դնել» կը նշանակէ «գոցել» . փակելու . այս նշանակութիւնը թէեւ . առաջին անգամ զարմանալի պիտի թուրի, բայց տայորինակ չէ, որովհեաեւ պահուած է նաեւ գաւառական ներուն մէջ . օրինակ՝ Սեբաստիոյ բարբառով կ'ըսուի դուռը դմել «դու-

ոը գոցել» : դուռը դի՛ր «դուռը գոցէ՛» : հմմա՞ նաեւ յետին դարուց հայերէնով «Եմոււ թագաւորն եւ եղաւ դուռն» (այսինքն գոցուեցաւ) Գնձրն . Հայկազեան Բառարան չունի այս նշանակութիւնը , ուստի պէտք է աւելցնել դնել բային տակ : — Անսովոր պէտք չէ համարել նաեւ նոյն խօսքին մէջ գործածուած ի բաց ձեւը՝ փոխանակ ըսելու «բաց» : որ քիչ մը վարը երկրորդ անդամ ալ կը կրկնուի : Ասոր համար հմմա՞ Հայկ . Բառարանի տուած օրինակները . Թողին զգազաքն ի բաց (Յես. Ը. 17) . Ի բաց են դրունք ողորմութեան նորա (Եղիշէ՝ հայր մեր) . Թէպէտ եւ ի բաց իցեն աչքն (Ուկ.) եւն . եւն :

» — Էջ 49, տող 6-9 . . . ապա իշխեցին մտանել ժողովել բառ-նալ հանել անափ զոսկերս նոցա . եւ գտանէին զնոսա լոկ ցամաքեալ զինդացեալ զոսկերս նոցա . և հանէին յայրուշն եկեղեց(ւ)ոյն , որում Աղարակն կոչեն : — Այսպէս նաեւ Պատկ . Էջ 42 . տող 14-17 : Հայկ . Բառ . զկնդացեալ բառը նշանակած է կճանակալ բային տակ . որուն համար ալ միայն յիշեալ օրինակն ունի . ուրիմն Հայկ . Բառ . զկնդացեալ ըմբռնած է իրբեւ հայցական . բայց այս սխալ է թէ՝ տրամաբանական եւ թէ քերականական տեսակէաով : Տրամաբանորէն սխալ է , որովհետեւ չենք կրնար ըսել «Անոնց ոսկորները գտան ցամքած եւ չորցածը (որոշեալ)» . իսկ քերականորէն սխալ է՝ որովհետեւ այս պարագային զ նախադիրը պիտի դրուէր կամ ց ցամաքեալ բառին եւ կամ երկուքին ալ վը-րայ : Կարելի չէ նաեւ խօսքը հասկնալ իրբեւ «զկնդացեալ զոսկերս նոցա գտանէին լոկ ցամաքեալու» : Բամձներէս կը նեաեւի թէ հայցականի նախադիր չէ հոս : Բատ իս պէտք է ընկունիլ սաստկական մասնիկ (ինչ . արմանալ զարմանալ) . ուստի բայը դնել զկնդանալ «բոլորովին կարծրանալ» :

» — Էջ 49, տող 12-16 . Բայց Պատկայ ի բուն ի կնոջէն ոչ մնաց . այլ էր նորա հարճ մի ի գաւառէն Տարօնոյ , ի Հացեաց գեղջէ կարճա-զատացն . և մնաց որ ի հարճէ անտի ի Հացեկացւոյն , որում անուն իւր որդույ հարճին Վրբիկ կոչէր : — Այսպէս նաեւ Պատկ . Էջ 42 . տող 22 : Վենետկի տպագրութիւնը կը նշանակէ թէ «յամննայն օրինակ» որում անուն եր որդույ : ուրիմն «իւր» զնել փոխանակ «էր» ձեւին , Վենետկեցոց սրբագրութիւնն է : նոյն սրբագրութիւնը իւրացուցած է նաեւ Պատկ . շնշանակելով ո՛չ Վենետկի տպագրին ծանօթութիւնը եւ ոչ ալ իւր վեցերորդ օրինակին ընթերցուածը : Բայց այս սրբագրութիւ-նը անյաջող է եւ անսաեղի . բնագիրը պէտք է թողուլ այնպէս ինչպէս է :

Գլուխի ի . — Էջ 54 . տող 7-8 . . . առ հասարակ մարդակոտոր առ-նէին , եւ զաշխարհն յայրեաց եւ յաւար զարձուցնէին : — Այսպէս նաեւ Պատկ . Էջ 46 . տող 19-20 : «Յաւար գարձուցնել» ոճ մը չկայ հայերէ-նի մէջ . բայց սովորական է «յաւեր գարձուցնել» : ինչպէս եւ «յաւեր գառնալ , այրացաւեր առնել» : հմմա . Եղիկ . Լե . 4 . Խոր . Բ . 73 . Եռ . Ե . 9 . Բուզ . Դ . իս , իզ (բառ Հայկ . Բառ .) : Բաս այսմ «յաւեր» պէտք

է դնել նաեւ վերի հասուածին մէջ : Զարմանալի է որ Հայկ . Բառ . Խւս սայրեաց» բառին մէջ Բուզանդի յիշեալ խօսքը վկայութեան կոչելու ժամանակ գրած է «յաւեր» , բայց առանց յայտնելու թէ ձեռագիրները «յաւար» ունին :

Գլուխ իԱ . — էջ 57 . տող 4-8 . Ապա ի վեր եկին եւ յայտնեցան իրքն առաջի նորա . զի յոշինչ իրաց եւ վատթար բանից համարեցան զիրսն ելեալու . վասն ձիոյ միոյ կարծիս առնել զայն ամրոխ խոռվութեան ի մոլեկան առնէն Շապուհ Վարզայն , — Այսպէս նաեւ Պատկ . էջ 49 . տող 1 : Անիմաստ է հոս «կարծիս», զոր եթէ ջնջենք ալ՝ իմաստի մէջ ամեններին պակասութիւն մը ջզգացուիր , այլ ընդհակառակը կը պարզուի եւ հասկանալի կը դասնայ : Այդ բառին մէջ կ'ուզենք տեսնել մենք այլափոխեալ ածական մը՝ գրուած սեռական հոլովով եւ պատկանեալ «ձիոյ» գոյականին :

» — էջ 57 , տող 22-23 . Ապա գտանէր հրովարտակ թագաւորն Յունաց Վաղէս առ արքայն Պարսից : — Նոյն է նաեւ Պատկ . էջ 49 , տող 13 : Գտանէր անյարմար է հոս . ըստ իմաստին պէտք էր ըլլար «զրէր» եւ կամ ձեւով աւելի մօտիկ «հանէր» :

» — էջ 58 . տող 27-28 . . . Ժամանակագիր կանոնք փախատեայֆ Բիւզանդեայ ժամանակագիր մեծի պատմագրի : — Այսպէս եւ Պատկ . էջ 50 . տող 11 : Կը յիշենք ուրիշներու առաջարկան «Փաւստեայ» ձեւը՝ փոխանակ «փախստեայք» անյարմար բառին :

Շուշի , 1903 յունվար 22 .

ՀՐԱԶԵԱՑ Յ. ԱՃԱՌԵԱՆ,

